

Տեսարան Բնուքեան:

(Տես Երև 12)

Իսկ Երկրիս վրայ բնութիւնն ինչ շքեղութեամբ չլիփայլէր : Առեւելքէ արևմուտք մաքուր լցո մը տարածուելով՝ հետզհետէ մեր գնտին կիսագունտերն ոսկեգոյն կը փողփողէ . թափանցիկ և թեթե տարր մը կը պատէ զայն . քաղցր և արգասաբեր ջերմութիւն մը կը կենդանացընէ զայն և կենաց ամէն բողոքները վերընձիւղել կու տայ . կենդանի և առողջարար ջրեր անոնց պահպանութեանն , անոնց աճմանը կը ծառայէն . բարձրութիւններ երկիրներուն մէջ տեղուանքը սփռուած՝ իրենց կը քաշեն օդուն շոգիններն ու մշտաբուղին կ'ընեն ջրոց այն աղբիւրներն և միշտ կը նորոգեն . ընդարձակ խոռոչներ կան որ այս ջրերն իրենց մէջ կ'ընդունին , և ցամաքներն իրարմէ կը բաժնեն . ծովուն տարածութիւնն երկրէս շատ աւելի մեծ է . ասիկայ ալ ցուրտ ու ամուլ տարր մը չէ , այլ երկրիս նման բազմահարուստ ու բազմաբնակ աշխարհ մըն է : Այստուծոյ մատն ասոնց սահման որոշած է . եթէ ծովն արևմտեան ափանց վրայ առաջ երթայ , արեւելքան ափունքն ազատ կը թողու . ջրոց այս անբաւ ժողովքը՝ որ ինքն իրմէ անդործօն է , երկնային շարժմանց ազդեցութիւնները կ'ընդունի . մակրնթացութեան և տեղատութեան կանոնաւուրեալ ճօճմամբք կը տատանի , գիշերոյ աստեղն հետ կը բարձրանայ և կ'իջնէ , և ալ աւելի կը բարձրանայ երբ տուրնթեան աստղն իրեն ընթացակից ըլլայ , և երբ գիշերահաւասարից ժամամակին այս երկու աստեղաց զօրութիւնները կը զուգընթանան՝ մեծամեծ յորդութիւններ կը պատճառեն . երկնից հետունեցած վերաբերութիւննիս հոսքան զամէն դի աւելի զգալի է : Այս հաստատուն և ընդհանուր շարժմունքէն ա-

ռաջ կու գան փոփոխական և մասնաւոր շարժմունք , տեղափոխութիւնք երկիրներու , հողակոյտք՝ որ ջրոց յատակին վրայ բարձրաբերձ լեռներ կը ձեացընեն՝ նման անոնց որ երկրիս մակերևութիւնք վրայ կը տեսնենք . հոսանք՝ որ լեռանց այն շղթաներուն ուղղութեանն հետեւելով՝ մասնաւոր ձեւ մը կ'առնուն , որուն ամէն անկիւններն անոնց անկեանցը կը համապատասխաննեն , և ալեաց մէջէն կ'ընթանան ինչպէս ջրերն երկրիս երեսը կ'ընթանան , և մէկ խօսքով՝ կը կազմեն ծովու գետերը :

(Ծղը՝ որ ջրէն աւելի թեթև և աւելի հոսանուտ է , այն ալ կը հպատակի ալ աւելի բազմաթիւ կարողութեանց . արեւուն և լուսնին հեռաւոր ազդեցութիւնը , ջերմութեան ազդեցութիւնը՝ որով կ'անգայտանայ , ցրտութեան ազդեցութիւնը՝ որով կը խտանայ , վըրան շարունակ յուզմունք կը պատճառեն . հովերն իր հոսանքն են , կը մղեն կը ժողվեն ամպերը , մէտէօրաններ կ'երեցունեն , և երկրիս ցամաքաց խոպան մակերևութիւն վրայ կը սփռեն ծովափան խոնաւ շոգինները . միրիկներ կը յարուցանեն . պտղաբեր անձրեններ և բարերար յօղեր կը բերեն ու կը բաշխեն . ծովուն շարժմունքը կը խռովեն , ջրոց շարժուն մակերևոյթը կը յուզեն , հոսանաց ընթացքը կը կեցընեն կամ սաստիկ կ'երագեն , ետ կը դարձունեն , ալիք կը յարուցանեն , փոթորիկ կ'ամբառնան . յուզեալ ծովը դէպ ՚ի երկինք կը բարձրանայ և մոնչելով կու գայ հաստակառոյց թումբերուն դէմ կը խորտակի առանց կարող ըլլալու զանոնք կործանել և ոչ իսկ վրայէն անցնիլ իր ամէն ուժովը :

Երկիրս ծովուն երեսէն բարձրանալով , անոր յարձակմունքներէն զերծ է . բազմազան ծաղկըներով զարդարուած , մշտանորոդ կանաչութեամբ գեղեցկացած , հաղար ու հաղար տեսակ այլ և այլ կենդանիներու բնակարան , հանգրատեան տեղի մըն է , փափկութեան վայր մը , ուր մարդս բնութեան օգնելու սահմանուած՝ ամենայն արարածոյ

գահերէց կը բազմի , անոնց ամենուն մէջ ինքը միայն ընդունակ ճանչնալու և զարմանալու . Ի ստուած զինքը կացոյց հանդիսատես տիեզերաց , և վկայ իր հրաշալեացր . աստուածային կայծն որպէս վառուած է՝ զինքը երկնային խոր հըրդոց հաղորդ կ'ընէ . այս լուսով է որ կը մտածէ և կ'անդրադառնայ , անով է որ կը տեսնէ և կը կարդայ աշխարհիս զրոց մէջ , իբր աստուածայնութեան որինակին մէջ :

Ինութիւնն՝ աստուածային մեծվայ ելութեան արտաքին գահն է . մարդս որ զայն կը նկատէ , որ զայն կը քննէ՝ աստիճանաբար կ'ամբառնայ ամենակարողութեան ներքին գահը . արարիչը պաշտելու համար ստեղծուած՝ ամէն արարածոց կը հրամայէ . հպատակ երկնից , թագաւոր երկրի , կ'ազնուացընէ զայն , բազմաբնակ կ'ընէ , և կը հարըտացընէ . կենդանի էակաց մէջ կարգ , ներքնադասութիւն և դաշնակութիւն կը հաստատէ . զբնութիւնն իսկ կը գեղեցկացընէ , կը մշակէ զայն , կ'ընդարձակէ և կը յղկէ . փուշն և մորենին կը մաքրէ անկէ , ու անոր փոխանակ խաղող ու վարդ կը բազմացընէ : Տես սա անապատ ափունքն , սա խոպանացեալ գաւառները , ուր մարդ ամենակին ոտք կոխած չէ . մութ և թանձրախիտ անտառներով ծածկուած կամ լաւ ևս՝ ծառացած բոլոր բարձրաբերձ կողմերը , ծառերն առանց կեղեւի և առանց գագաթան , ծռած , ջախջախած ու հնութենէ մաշած . ումանք շատ աւելի բազմութեամբ առաջիններուն ոտքին տակը փոտելու համար ընկած՝ արգէն փրտած կուտից վրայ , կը հեղձուցանեն և կը թաղէն նոր բողբոջելու սկսած հունտերը : Ինութիւնը՝ որ ամէն դի իր առուգութեամբը կը փայլի , հոս իր խոր զառամութեանը մէջ կը կարծուի . երկիրս՝ իր արգասեաց ծանրութեամբը բեռնաւորած , և անոնց աւերակօքը լեռնացած , փոխանակ ծաղկագեղ կանաչութեան՝ փլատակօք ծածկուած է , ուր լի են հինաւուրց ծառեր՝ որոնց վը բայ պլուած են պատառաբոյժ տունկեր ,

լուեր , սունկեր՝ որոնք փտութեան անմաքուր պտուղներն են . ցած տեղերը՝ մեռեալ և հստած ջրեր , անցք և ճամբայ չունենախուն համար . տղմուտ երկիրներ՝ որ ոչ հաստատուն ըլլալով և ոչ ալ հեղանիւթ՝ անմատչելի են , և թէ ջրոց և թէ երկրիս բնակչացն անօգուտ . Ճահիճներ՝ որ նեխեալ և ջրային տընկերով ծածկատներ կը սնուցանեն , և պիղծ կենդանեաց բնակարան են : Ի՞սդ մէջ այս ասպականեալ ճահիճներուն՝ որ ցած տեղերը կը բռնեն , և հինաւուրց անտառներուն որ բարձր կողմերը կը ծածկեն , անապատ դաշտեր և խոպան արօտավայրներ կը ձկուին , որ մեր մարգագետնոց հետ ամենակին նմանութիւն չունին . անոնց մէջ չար խոտերը կը բարձրանան , բարիները կը հեղձնուն . ուր են այննուրբ դալարին որ երկրիս աղուամազը կը կարծուի , և այն գունագոյն ծաղկըներով զարդարուած մարգերն՝ որ երկրիս պայծառ բեղնաւորութիւնը կը ցուցընեն . փոխանակ անոնց կը բերեն վայրենի մնկեր , պինդ խոտեր , փշալից , մէկմէկու պլուած , որ կարծես թէ աւելի զիրար կը բռնեն քան թէ զերկիրս , մէկզմէկ կը ցամաքեցունեն , և հետզհետէ իրար զիրար կը մղեն , մէկմէկու վրայ կ'ելլեն , քանի մը ոտք թանձրութեամբ խիտ և կոշտ խառ մը կը ձեւացընեն : Ի՞ս վայրենի տեղերուն մէջ , ոչ ճամբայ կայ , ոչ հաղորդութիւն , և ոչ ալ ճարտարութեան հետք մը . մարդս թէ որ ուզէ անոնց մէջէն անցնիլ՝ վայրենի գազաններուն ճամբէն երթալու ստիպուած է , անոնց կերակուր ըլլալու համար միշտ զգոյշ կենալու բռնագատուած է , և անոնց մանչիւնէն սարսափած և տեղւոյն խորին լուսութենէն ահուած՝ ճամբէն ետ կը դառնայ և կ'ըսէ . Ի՞սարգ բնութիւնը ժանտատեսիլ և մեռեալ է . ես եմ , ես միայն որ կը նամ զայն հարթել , գեղեցկացընելու կենդանացընել . ցամքեցունենք ոյն ճահիճները , հոգի տանք այն մեռեալ ջրոց վազցունելով զանոնք , անոնցմով առուակներ և ջրմուղներ ձեւացընենք .

գործածենք այն գործունեայ և ամենածախ տարրը՝ որ մեզմէ ծածկուած էր ու մենք մեզմէ գտանք. կրակ տանք այն անպէտ դաշտերուն և հին անտառներուն՝ որ արդէն կէս մը սպառած են. ինչ որ կրակը չկրնար եղանել՝ մենք զայն երկաթով եղանենք. և ահա փոխանակ պրտուի և նունու ֆիարի՝ ուսկից արջնագորտը իր թօյնը կ'առնուր՝ կը տեսնենք որ հրանունկը, առուցոր և քաղցը ու առողջարար իրոտերը կը ծլին, կը բազմանան. կենդանեաց հօտեր կը խայտան այն երթեմն անկոխելի երկրին վրայ, որոնք հոն առատ մնունդ մը և մշտանորոգ ճարակ մը կը գտնեն, կը բազմանան՝ դարձեալ բազմոնալու համար. ծառայեցընենք մեզի այս նոր օգնականներն մեր սկսած գործը լմինցունելու համար. թողեզը լուծի տակ մտած իր ուժովը և ծանրութեամբն հերկէ զերկիրս, որ մշակութեամբ վերածնանի. վերջապէս նոր բնութիւն մը մեր ձեռքէն ելլէ:

Ազ Տէր ամենակալ, քու միայն ներկայութիւնդ հաստատ կը բռնէ զբընութիւնն, ու կը պահէ տիեզերիս օրինաց դաշնուորութիւնը. դու որ յեթերական անշարժ գահչոյից կը տեսնես ոտքիդ տակը ամէն երկնային գնտերուն հոլովին առանց զարնուելու իրարու հետ և առանց խառնակութեան. դու որ հանգստեան ծոցէն ամէն վայրկեան անոնց անհուն շարժմունքը կը վերանորոգես, և միայնակ կը կառավարես խորին խաղաղութեամբ այս անբաւ երկինքս և տշխարհները, տուր, տուր խաղաղութիւն այս խոռված երկրիս, լսեցուր կրից աղմկայոյզ աղաղակը, լսեցուր աստուածային ձայնդ՝ որպէս զի մինչեւ խպառ դադրին անմիաբանութիւնն ու պատերազմը գոռոզաբար շառաչելէն: Իստուած բարութեանց և արարիչ բռնըրից, քու հայրական հայեցուածքդ արարչութեան ամէն արարածները կ'ընդգրկեն, բայց մարդս քու արարածոցդ ընտիրն է. քու անմահական լուսոյդ մէկ ձառագայթովը լուսաւորած ես անոր հոգին. քու սիրոյդ հարուածովը

թափանցելով իր սիրտը՝ լեցուր զայն քու բարութիւններովդ. այս աստուածային զգացումը ամէն տեղ սփռուելով թշնամի բնաւորութիւններն հաշտեցընէ. այնուհետեւ մարդ մարդէ ալ զվախեր, և մարդասպան երկաթն ալ անոր ձեռքը չզիներ. պատերազմի ամենածախ հուրը՝ ծննդոց աղբիւրն ալ ցամաքեցըներ. մարդկային ազգը՝ որ հիմա տկարացած, կրծատած, և ծաղիկ հասակին մէջ հնձուած է, նորէն բողքովէ և անթիւ աձէ բազմանայ. բնութիւնն ալ՝ որ հիմա դառն աղիտիւք ծանրաթեանած, անարգատաւորած ու երեսի վրայ թողուած է, ասկէ վերջի իր հին պողաբերութեամբը նոր կեանք մը առնու. մենք ալ, ով լուսուած բարութեանց, մենք ալ անոր կ'օգնենք, կը մշակենք ու անդադար կը պահպանէնք զայն, որպէս զի ամէն վայրկեան քեզի երախտազիտութեան և զարմացման նորանոր գոհութիւններ մատուցանենք:

Մալեզիոյ Լենկանի բազարութիւնը :

Լենկանի կառավարութիւնը հոլանտացւոց ձեռքն է, որն որ թէպէտզարմանալի շահաւետութիւն մը չունի, սակայն պղտի թագաւորութիւն մը կը կազմէ, ուսկից կը կախուին Պիենդանկ և քանի մը մանր մունր կզզիներ: Լենկանի սուլքանը բնիկ իշխանի մը պարգևէ եց լալաքքա թերակղզւոյն վրայի Շօհօր և Պալանկի թագաւորութիւնները. իսկ Պանիօնկ-բինանկ կզզիեակն ալ Պադաւիոյ տերութեան տօւաւ պըզափի տուրքը մը պահանջնելով անկէ: Լոյսետքի կզզւոյս մէջ հաստատուած է հոլանտացւոց վաճառականութեան կեղրոնը, որն որ թէպէտ ազատ է բողընվին, բայց ի վերայ այսր ամենայինի Պիենկաբորի վաճառաշահութեանը հետը բաղդատուիր: Պանիօնկ-բինանկ կըզ-